

խենք որ չըլլայ թէ այնպիսի պատասխան մը ստիպուի տալ՝ որուն վրայ իրմէ աւելի մենք ամբշնանք... ուստի եւ տրտում տխուր կըլունք : Բայց մեկալ խօսքը ամենեւին չենք ընդունիր որ կըսէ որ իբր թէ Հայերն են արգելք մանմտականաց բողոքական դառնալուն : Եթէ Պ. Տուայր իր աշակերտներովը սարդ եւ յատկաւ աւետարան մը կըքարոզէ, ոչ ապաքէն Հայոց եկեղեցւոյն այնպիսի չափազանց պարզութեան հետ ըլլալը իրեն ձեռքը աւելի զօրաւոր գործիք մը պիտի ըլլայ զմանմտականները անկեց խորշեցնելու եւ իրեն քաշելու : Թող ուրեմն Հայոց օձիքը բողոք, մանմտականաց ետեւէն իյնայ՝ թէ որ կընայ, թերեւս *էկամուս մի* ընէ անոնցմէ.... :

(Մնացածը յաջորդ անգամ :)

Eglises et à les réformer, comme vous le dites ? Mais nous craignons que M. Dwight ne soit forcé de nous faire une réponse dont lui-même, aurait certes plus à rougir que nous... Nous préférons rester tristes et silencieux sur ce point. Toutefois, ce que nous ne pouvons accepter en aucune façon, c'est cette autre assertion par laquelle il semble soutenir que ce sont les Arméniens qui empêchent les mahométans de se convertir au christianisme. Si M. Dwight et ses disciples ne prêchent qu'un Evangile pur et simple, nous croyons que l'éloignement de l'Eglise arménienne d'une pareille simplicité devrait leur servir d'armes puissantes pour en détourner les mahométans et les attirer vers eux-mêmes. Nous lui conseillons de laisser en paix les Arméniens et de s'adresser aux mahométans, si toutefois il le peut ; peut-être fera-t-il un prosélyte.

(La suite au prochain numéro.)

Փ Ա Ր Ի Զ Ե Ա Ն Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԱՆԳՂԱՌՅ ԵՐԿԱՌՈՒԴԱՆԵՐԸ.

Պ. Սքէֆենսըն մեծանուն անգղիացի ճարտարապետը մօտերս հետաքրքրական տեղեկութիւն մը տուեր է Լոնտոնի ձեմարանին՝ Անգղիոյ մէջ եղած երկարադիներուն վրայ : Այս տեղեկութեան գլխաւոր մասունքը յիշատակենք :

Բովանդակ Բրիտանական տերութեան (այսինքն Անգղիոյ, Սկոտիոյ եւ Իռլանտայի) մէջ եղած ու ընցնած երկարադիներուն երկայնութիւնն է 8054 անգղիական մղոն (1288 քիւրմէրքէն աւելի). ըսել է որ եթէ այս երկարադիները ծայր ծայրի դրութիւն մէկ գծի վրայ, երկրագնտիս չորս բարձր պատող շրջանակ մը կըձեռացնեն ու կաւելնան ալ :

Այս երկարադիներուն ծախքը եղեր է 280 միլիոն լիբրայ սթեռլին, որ ըսել է եօրրհազար միլիոն Ֆրանք :

Երկարադիներուն վրայ բանող շոգեգործիներուն քիւշ 5000 է, կառքերունը 150 հազար : Ասոնց շարժմանը համար տարին 2 միլիոն տակառաջափ ածուխ կէրքայ (մէկ տակառաջափն է 1016 քիլոկրամ). ըսել է թէ ամեն մէկ վայրկեանին 4 տակառաջափ ածուխ

կը վառուի որ 20 տակառաջափ ջուր շոգի դառնայ : Ամեն տարի 20,000 տակառաջափ երկար կէրքայ նորոգութեանց համար, 500 հազար ալ ծառ. :

Երկարադիներուն վրայ գործածուող մարդկանց համարանքն է 150 հազար հոգի : Թէ որ առոնց կանայքն ու գաւկեցիներն ալ մեկտեղ հաշուես, կըլլան գրեթէ 500 հազար հոգի :

Բոյր այն երկարադիներուն վրայ 1854 տարւոյն մէջ 111 միլիոն մարդ ձամբորդութիւն ըրեր է : Նոյն տարին երկարադիներէն եկած ստակը եղեր է 20 միլիոն 215,000 լիբրայ սթեռլին :

Երկարադիներուն վրայ պատահած փորձանքները սրջափ ալ շատ երեսնան, մէկ մեկու վրայ հաշուելով՝ կըտեսնուի որ 7 միլիոն 195,545 ձամբորդին մէջ միայն վնասուած կըլլայ :

Երբոր մէկ երկրի մը մէջ այսչափ դիւրութիւն կայ երբեւեկութեան ու փոխադրութեան, այն երկրին հարստութիւնն ու ամեն տեսակ յաջողութիւնը յիրաւի պէտք չէ որ զարմանալի երեսնայ :